

վերհիւսէ, ընդհակառակը իր պատեանը ան-  
դադար քանի մաշի, անհրաժեշտօրէն կը  
հետեւի թէ երբ հոգին կը մեռնի, հասած է  
իր զերջին զգեստին և թէ ասրկա միակն է  
որմէ առաջ ան կը գարդրի գոյութիւն ունե-  
նալէ. մինչդեռ մարմինը հոգին մեռնեցն  
վերջը, ոսց կուտայ իր բնութեան տկարու-  
թիւնը, կը խաթարուի ու կը ցրու շուտով՝

Այսպէս, այնքան հաւատաք ընձայելու  
չէ այն խօսքին թէ մեր մահէն վերջ մեր  
հոգին զեր կը մնայ անզ մը: Որպէսետե  
եթէ այս կարծիքի մէջ քեզմէ աւելի՞ հե-  
ռու երթայինք, համաձայնելով թէ ոչ մի-  
ան մեր հոգին գոյութիւն ունէր մեր ծնուն-  
դէն առաջ, այլ տակաւին թէ ոչինչ կ'ար-  
գիլէ որ մեր մահէն վերջը ան շարունակէ  
գոյութիւն ունենալ և վերածնիլ շատ ան-  
գամներ՝ վերստին մեռնելու համար, քանի  
որ հոգին բաւական զօրաւոր բնութիւն մը  
ունի, բաղմաթիւ ծնունդներու զիմազգա-  
ւել կարենալու չափ, եթէ, կ'ըսմէ, այս  
բոլորին համաձայն էք, բայց անց հա-  
մաձայնելու թէ հոգին չի լոգնիր ծնունդ-  
ներու այս յաջորդականութեան մէջ և թէ  
չի մեռնիր՝ կորսուելով այդ մահերէն մէ-  
կուն մէջ, եթէ աւելցնէք թէ ոչ ոք կրնայ  
գիսնալ թէ ո՞րն է այն մահը, ո՞րն է մար-  
մինէն այն բաժանումը, որով հոգին պիտի  
կորսուի, որովհետեւ ոչ ոք ատոր զգացումը  
կրնայ ունենալ, եթէ այս այսպէս ըլլար,  
ուեւէ մարդու լաւ պիտի ըլլար որ մահէն  
չվախնար, որովհետեւ իր անվեհերութիւնը  
տիմարի մը անվեհերութիւնը պիտի ըլլար,  
բացի այն պարագայէն երբ ի վիճակի ըլլար  
ապացուցաներու որ հոգին բացարձակապէս  
անմահ և անկորնչական է, այլապէս, ան-  
հրաժեշտ է որ աեսնելու վայրկեանին վախ-  
նայ միւս որ մի գուցէ իր հոգին անվերա-  
գարձ կորսուի, մարմինէն այդ անգամ իր  
բաժանումին ատեն:

Ի. Դ.



## ԳՐԱ-Ք'ԱՆԱԴԱՄԱԿԱՆ

### ՔՍԱՆ ԵՒ ՀԻՆԳԱՄԵԱԿ ՄԸ

ԳՐԱԿԱՆ ԳԻՆՆԱԴԱՄԱԿԱՆ ԹԻՒԹԻՒՆՆԵՐ  
ՏԵՍԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՉԵԽԱՊԱՇՈՒԹԻՒՆ

(FORMALISME)

Ա.

Ահա ուրիշ ալ փոփոխակներ Զեւա-  
պաշտներու գրական տեսութիւններէն.

Հստ ումանց (Զեւապաշտներ) գրական  
շրջափոխութիւնը յաջորդութիւն մըն է ձեւ-  
ւերու եւ սեպերու: Հստ Թոմաչէվսքիին  
գրական գործի մը արժէքը իր նորութեան  
և ինքնապաւութեան մէջ կը կայանայ: Ու-  
րիշ մը (Շելովսքի) կ'ըսէ և Արուեստի ձեւ-  
ւերը նկատաման կ'արժանանան իրենց  
գեղարուեստական օրինաւորութեամբ: Նոր  
ձեւ, մը չի գար նոր պարուանկութիւն մը  
(Խորք) արտայատելու, այլ փոխանորդե-  
լու կին ձեւին որ կորսնցուցած է իր զե-  
զարուեստական արժէքը: Նոյն գաղա-  
փարը՝ Այիրնպաւումէն և արուեստը կ'ապրի  
կտրել անցնելով, հակադրելով իր սեպհա-  
կան աւենդութիւնները, ասոնք բնողլայնե-  
լով, փոփոխելով համաձայն հակագրու-  
թեան, բացու-ի օրէնքներուն:

Զեւապաշտները անշուշտ այս ամէնը  
չեն օրինադրեր մասնաւոր օրէնքներով ու-  
ռոնք կառավարէին այս շրջափոխութիւնը:  
Ուրիշ մը, դասախոս Ցիրուունքի, կ'ըն-  
դունի, այս օրէնքներուն կողքին, ուրիշ-  
ներ ալ: Արուեստը կրնայ ձեւ ըլլալ: Բայց  
կրնայ արդիւնք մը ըլլալ իմացական գոր-  
ծունէութեան մը: Կրնայ՝ ընկերային ա-  
րարք մը և ազդակ մը ըլլալ: Ըլլալ բա-  
րոյական, կրօնական, կրթական արարք մը,  
ազդակ մը նոյն ատեն: Syncretic ձեւերը  
(ստեղծագործութեան) չեն երեւիր միայն  
քաղաքակրթութեան նախաւոր աստիճան-  
ներուն: Նովալիս, Նիչէ, Անտրէ Պէլիի,  
գործեր ունին ուր բանաստեղծութիւնն ու  
իմաստափրութիւնը կը համախառնուին.  
աւելցուցէք ձգտումաւոր գրականութիւնն

ալ ուր արուեստի առարկան կ'ընկերացուի բարոյախօսական կամ ընկերային քարոզին, Ցիրմունսքի «Ճգուտմնաւորութիւնը» կ'ընդունի լայն իմաստով մը, քանի որ գրական գործերու մեծամասնութեան հասարակաց է անիկա:

Անգամ՝ մը որ ընդունուի թէ միջոցը չէ միայն արժողը գրական գործին մէջ, կը հետևի ինքնարերարար սա թէ գարձեալ մինակը չէ գրական շրջափոխութեան իր ազդակ: Ցիրմունսքին կը մերժէ Սագուասոնի գրարաջը «թէ Միջոցը գրականութեան մէջ միակ հերոսն է»: Ան ժողով Պէտրէի հետ կը մտածէ որ Գրանսական հերոսապատում զրոյցներուն մէջ կայ ազդեցութիւնը գանական մշակոյթին, եկեղեցական քաղաքականութեան եւ մենաստաններու կենցաղին:

Ցիրմունսքի կ'առարկէ նաև այն բացատրութեան որուն համեմատ զրական ձեւերու յաջորդութիւնը պայմանաւոր է հակադրութեամբ (տեսնել զերը այս բառին թելադրանքը): Հակադրութիւնը միակ ազդակը չէ կրնար ըլլալ ու չի բացատրէր պայմանական պրոցեսին ուղղութիւնը, քանի որ այդ հակադրութիւնը կրնայ ծնունդ սալ բազմաթիւ անհանդոյն ճագառութերու: Ցիրմունսքին չ'ընդունիր նաև որ գրամանութիւնը կամ բանաստեղծութիւնը ըլլան միւայն ձեւական, առանց առարկից: Ընդհակառակը, ան կ'ըսէ թէ բանաստեղծութիւնը ճնշէ ինչպէս նկարչութիւնը, քանակագրութիւնը, ու բոլորին տարրեր՝ երաժշտութենէ և զարգանկարային գծագրութենէն, է մէկը այն արուեստներէն ուրոնք առարկայ մը ունին: Ժամանակակից քերթողականները յոտի են երբ կատան նախապատռութիւն կառուցման հարցերու թեմական (thematic), այսինքն նիւթի, խորքի հարցերէն: Տաղաչափութեան, գործիականացման (instrumentation), համաձայնութեան (syntax) ու հանգոյցը (plot) վարելու հարցերը չեն սպառեր քերթողականները: Գրական գործի մը գեղագիտական ուսումնասիրութիւնը այն ատեն միայն ամրողական է երբ կ'ընդգրէ նաև Քերթողական քիմաները, այսպէս կոչուած՝ պարունակութիւնը, պատկանը՝ գործի, նկատի առնուած՝ գեղագիտութիւնը, հզօր ազդակներ ինչպէս:

Աւ զերջապէս, Ցիրմունսքին կը մերժէ,

զատուելով ձախութե ձեւապաշտներէն, հաւասար աստիճանի վրայ թերել զուտ քնարական կառոյց մը և արգի՛ հոգերանական գէպը: Երկուքին մէջ, աղերոց կառուցումին և թեմային տարրեր է գրեթէ բոլորովին: Մինչ քնարական քերթուած մը, արգարեկոր մըն է բառական արուեստի, ամբողջութեամբ ստորագասուած գեղագիտական նպատակի մը, վէպ մը Թուլթոյէն կամ Սթանտալէն կը գործածէ բառերը իրենց չեղոք տարողութեան մէջ, ստորագասելով զանոնք, ինչպէս առօրեայ լեզուին մէջ, իրենց հաղորդականութեան պաշտօններուն և նման գործ մը, եթէ նկատուի իսկ գործ մը բառական արուեստի, պիտի նըշատուի բոլորովին տարրեր ձեռվագ մը քնարական քերթուածէն: Արդարեն կան զուտ ձեւական (formal) գեղարուեստական վէպեր, որոնց մէջ ոճի տարրերը և կառուումը կը մնան զերացաս: Կոկոլ, Լէսքով, Ռէմիլովֆ, Անտրէ Պէլի զրաք են զարգանկարային այդ ոճով: Բայց ճշշդ նման գործերը բարեկարգութիւնն ունի որ մէկը կը գիտակցի հիմական տարբերութիւնն անմասն թուլթոյի, Սթանտալի, Ֆայթայզվորի վէպերուն որոնց մէջ բառերը գործածուած են իրենց չեղոք տարրեր, կամ գործածելով ձեւապաշտներու խօսքերը, չեն ըմբռնուած իրենց ինքնարժէ իմաստին մէջ, այլ իրենց յարակից, գովընտի բուրքի իմաստներով:

Այս ամէնը կը քերարերի ձեւապաշտութեան, նոր գարոցի մը՝ գրական գիտութեան մէջ և ոչ թէ գրական քննադատութեան: Բայց բնական է որ այս ամէնը ըլլան ազդած իրենց գրական ստեղծագործութեանց վրայ, ինչպէս ժամանակակից գործերում ասին՝ իրենց դատաստաններուն: Գիտենք որ էնէկէնարտի սկզբունքային տարրերութիւն մը կ'ունէր ընդմէջ զրականութեան ուսումնասիրութեան կը արագական կայանը: Եթէ կ'ունադատութիւնը, կ'ըսէ ան, չունի պաշտօն մը խորազնին քննութեան մը ենթարկելու արուեստը (investigate), անիկա լրացուցիչն է արուեստին, անոր զերջին կայանը: Եթ առարկան՝ տըրուած արուեստի գործ մը իրանալի ընելի է ժամանակակից հասարակութեան մը արուեստի գիտակցութեան: Գիտական առարկայականութեան մը չափանիշը (criterion) չի կրնար գործածուիլ քննադատութեան

համար։ Ան միշտ ենքականական է, քանի որ քննադատուուած գործը պիտի անցնի քննադատին անձին ընդմէջէն, իբր ներկայաւցուցիչը՝ զատմական և ընկերային որոշ շԵՐ-ՂԱՊԱՍԻ մը ու նոյն հեղինակը կ'ընդունի թէ ձևապաշտներու քննադատական փորձերը կը ձգեն տարօրինակ տպաւորութիւն մը։ Եւ ասկայն անհեթթի պիտի ըլլար ուրանալ անհուսափելի յարընչութիւնը (connection) գրական զիտութեան և քննադատութեան միջէ, պահանջել որ անոնք պարտաւոր են գործածել տարրեր չափանիշներ։ Գրական քննադատութիւնը պէտք չունի ամբողջովին առարկայական ըլլալու։ Ան կրնայ գրականութեան պատմիշին կողմէ յայտարարուած օրէնքներուն մէջ մտցնել փոփոխանք, ու նկատե առնել գէպքեր ու տարրեր զորս գրականութեան պատմաւթիւնը կը ձգէ զուրու իր կալուածէն։ Բայց ձևապաշտութեան յարած գրական քննադատ մը ինչպէս կրնայ իր գնահատմանց մէջ դիմուրել փորձութեանը ձեւապաշտ չափանիշներ գործածելու։ 19րդ դարու երկրորդ կէսին առս գրականութեան պատմիչները զօրաւոր ազգեցութեան տակն էին գրական քննադատութեան գքաղաքացիք (civic) ձգտութերուն։ Եթէ այս պրոցէսը այնքան զգալի չէ, պատճառը ան է որ գրականութենէն աւելի քննադատութեան մէջ է որ կը տիրէ ճնշումը պաշտօնական վարդապետութեանց։ Ու Սովետ Ռուսիոյ մէջ պաշտօնական գրացործ գրական քննադատութեան՝ (այսպէս կուռած մաքուսան կամ ընկերանական քննադատութիւն) բացէ ի բաց գէմէ է ձեւապաշտութեան եղաւ ըլջան մը — շրջանը ճնշումի թուլացման — երբ ձեւապաշտութերը կրնային իրենց տեսակէտները արտայայնել աւելի կամ նուազ ազտօրէն։ Բայց աստիճանաբար ու մասամբ՝ ճնշումի ներքեւ, ձեւապաշտութիւնը ենթարկուեցաւ ներքին ըլջափոխութեան մը, ու մասնաւորաբար իր յարաբերութեանց 1927-ին, իբր ուսումնակիրութեանց ծիրէն ներս առա հարցերը որոնք կը գորուին գրական իրողութեանց ընկերային և պատմական ճննդաբանութեան չուրջ (genetic)։ Այս փոփոխանքը մասմաս արդիւնք էր արտաքին պատճաներու։ Մինչև այդ թուլականը, ձեւապաշտութիւնը միակ չար-

ժումն էր, միակ գպրոցը որ քաջարար դիրք էր բռնած պատմական նիւթապաշտութեան պաշտօնական մարքսիստ վարդապետութեան գէմ, որուն համար գրականութիւնը տնտեսական կիմերու վրայ բարձրացող չէնքերէն մէկն է (ընկերութեան), և որ գրական իրողականութեանց կը մերձենայ դասակարգային տեսակէտով։ Նեղի շրջանին և 1925էն վերջ, գիւղացիներուն հանգէպ կառավարութեան քաջաքականութիւնը նկատի առնելով, երբ ոչ-համայնավար գրականութեան հանդէս որգեգրուած էր աւելի մեղմ կեցուածք, ձևապաշտութիւնը կը հանդուրժուէր իբր մէկը այդ գրականութեան տեսականութիւնն է Բայց Թրոցքի, Քոկան (1924-ին) վճռապէ թշնամական կեցուածք մը առին ձևապաշտութեան հանգէպ, զայն յայսարարեկով իբր յոսեբոյն արտայայտութիւնն էրէն մէկը քաղքենի մտայնութեան։ Միւս կողմէն ձախ-թէր ձևապաշտութեան գախակցութիւն մը փորձեցին պրոլետար գրողներու հետ եւ ջանացին պրոլետար գրականութիւնը վարել իրենց համրաներով (Մայոկովսքի)։ Փորձ մըն էր ասիկա ձեւապաշտութիւնը զինուորագերէլ յեղափոխական արուեստին, ծառայութեան, առանց մատնելու սեպհական սկզբունքները։ Նման ձգտում մը դիտուած էր կառուցապատճերու (։) կողմէ։

Բայց ուղղափակա համայնավարներու սուուար մասը մնաց թշնամի ձեւապաշտութեան և անոնց թերթը տեսական պայքար մը բացաւ անոնց գէմ։ Այս թշնամական վերաբերմունքը ձեւապաշտութեան գէմ շեշտաւեցաւ 1929էն վերջի։ Ոչ մէկ կասկած որ ունեցաւ ազգեցութիւնն, օրս պէս կը ձեւապաշտութերը գրական գործի մը մէջ, հուներուածելով արձակին մէթուները, ստեղծելով տօնական մթրու որ քերաբաւածի մը պատկերանքը (imagery) և բառամերքը որ ասորագուն իր նիւթին, զայն ոճայութիւն ենքանականներ։ Ան բաժնեցաւ ապա դայապատճեանութեան կարգ մը աւանդուած անցեալին զիշագիտութիւնը, մշակոյթը, արուեստը։ Բայց պահեց անոնց պաշտօնամէքը թէքնիկէն։

(։) Կառավացագաւորիմի, ունի հասարակաց կետեր պագագայապաշտութեան նետ, բայց կը չանչայ մեծագուն ընդարձակութեամբ իրագործել կազմակերպութեան սկզբունքը բանաստեղծական զորքի մը մէջ, հուներուածելով արձակին մէթուները, ստեղծելով տօնական մթրու որ քերաբաւածի մը պատկերանքը (imagery) և բառամերքը որ ասորագուն իր նիւթին, զայն ոճայութիւն ենքանականներ։ Ան բաժնեցաւ ապա դայապատճեանութեան կարգ մը աւանդուած անցեալին զիշագիտութիւնը, մշակոյթը, արուեստը։ Բայց պահեց անոնց պաշտօնամէքը թէքնիկէն։

զատ, իրենք ու, գլխաւորաբար Այլիքն պատմ, զգացին սնուտիքը, նեղութիւնը, անբաւականութիւնը ձևապաշտ մէքտօրին: Աւ փոփոխութիւն: Այս չի նշանակեր անշուշտ որ ձևապաշտները զարդան մարք սիստոներ կամ հրաժարեցան ձևապաշտ մէքտօրին: 1930-ին քասախոս էֆիմով սկեպտիկ կեցուածք ունի ձևապաշտներու ըլբնկերաբանական մէթոտին դիմաց: Հսուառա սիստոնին, այդ մէթոտը իրական չէ: Անկատ կը հերք պատճառական, ծննդաբանական յարցնչութիւնը մէկ կողմէն ընկերային և տնախական իրողութեանց ու միւս կողմէն գրական իրողութեան:

«Դրական պատմութեան տեսակէտէն», կը գրէ Այլիքնպատմ, «Պաստիկարգ հասկացոցութիւնը կարեոր է, ոչ է ինքիրմէջ, ինչպէս տնտեսականին մէջ, ոչ ալ որոշագրելու մէջ գրագէտին տեսակէտները որոնք յաճախ գրական նշանակութիւն մը չանին: Այդ յշացքը կարենոր է իր գրական, գրական-արենտակացական պաշտօնին մէջ և հետեւարար կը ստանայ կարեորութիւն երբ պատակարգ ու գաղափարը գտանայ գերակիւու, այս պաշտօնին մէջ»:

Էֆիմով կը յշէք Թուլիսոյի վրայ գիրք մը ուր Shklovsky Կ'ուսումնասիրէ Թուլիսոյի յարցնչութիւնը իր ընկերային շրջապատին, դասակարգին հետ և կը նկարագրէ Պատերազմ եւ Խաղաղութիւնը իրը անյաջող արտայայտութիւնը Թուլիսոյի ազնուապետական դասակարգ-գիտակցութեան: . . . Ինչ ալ ըլլան մխալները և ծայրայեզ չափազանցութիւնները ձեւապաշտութեան, գրական գործի մը մէջ ձեւէն զատ ամէն բան անտեսնու, յայտնի է որ գպրոցը օգտակար եղաւ գրական ուսումնասիրութեան եւ գրական քննադատութեան: Ձեւապաշտութիւնը մինչեւ իր երեւան գտլը արհամարհուած հարցերու տուաւ կարեւորութիւն: Աւսումնասիրեց գրական թանձրացեալ գէպերը վիճական անդարձեալ գրական անդամունքներու ձեւապաշտութեան, գրական գործի մը մէջ ձեւէն զատ ամէն

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ԿՐՅՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒՄԱՐԱՆԱԿԱՆ ԶՈՒՐՃՐՈՑՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄՐՊՈՅ

Թուլիր՝ 636 (= 1272 էջք). — Մեծութիւն՝ 22 × 15 × 8½ սեգմ. — Գրութիւն միասին. — Ցողք՝ 28. — Նիւր՝ հասարակ թուղթ. — Կազմ՝ շագանակագոյն կաշեպահնաբարութեայ. — Հանգամանք՝ կազմը բոլորովին խանգարուած. թէկ պակաս չունի: բայց կը կարապի նորոգութեան. — Դասարաք բարձր երկու թերթ ի գերջ. — Դիր՝ վարդ նոտր գիր:

Գրիչ՝ Տէր Մելքոն քէյ. Տէր Գետրոսեան Պաղեանց՝ նոր Զուլայեցի. — Սացողինքը գրիչը: — Ժամանակ՝ 1808. — Տեղի՝ Սուրաբ Հնդկաստանի:

Մատեանը է՝ Գիրք որ կոչի Կրութիւն Աստուածաբանական զերութրոցն Եկեղեցւոյ Մրգոյ, աշխատասիրութեամբ Յակով Պատրիարք Նավիանի, թղթեայ, փոքր գերքով որ կը բովանդակէ՝ ըստ ցանկի»

— . — Յաղագս եօրն Խորենցոց Եկեղեցւոյ ի հասարակի յեօրն խնդիրս բաժանեալ:

ԵԱՆՅԹ. — Երուսաղէմի Ս. Ա. Աթոռոյ Լուսաբարձր Գրք. Կիւրեղ Ծ. Վրդ. Խորայէւեան 1941 թ ամսուն Հայուստանէ վերաբարձին հանգիւած էր իր ծննդավայրը՝ Նոր-Ջուղայ և հայուստակէմ Ֆեագրաց Մատենագարանին համար հետք բրած էր Նավիանի Աստուածաբանութեան մէկ օրինակը զոր ասիթ ունեցայ քննելու և ցուցակարկելու: իր շանհին յիշատակագրութեան համար:

բարար ընկերաբանական դպրոցին վրայ, Անկէ ասզին է որ, քիչ բացառութեամբ ընկերաբանական դպրոցին հետեւորդները իրենց հետ ըլլալով մարքսիստները, ըրին շատ աւելի մեծ ուշադրութիւն ձեւի հարցերուն, որքան չէին ըրած ատիկա տաննըրիններորդ դարու «քաղաքացիականները»: Ուրիշ ու մէկ շրջանի գրականութեան ուսումնասիրութիւնը եղած է այնքան արդիւնաբար որքան էր ատիկա ձևապաշտութեան տիրապետութեան: Բացի իր ներգոյակ արժանիքներէն, իր ազգեցութիւնը արգասաբեր էր ու թելազրի:

Կէջ Սթրոնիկ.